



ԲԱՐՁՐԱԿԱՆ

Ե. ՏԱՐԻ. Թիկ 7.

1849

ԱՊՐԻԼԻ 1.

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ԱԶԴԱՍՄԻՐՈՒԹՅՈՒՆ

Ա.

Պարուն վրայ քիչ կամ չափեն շատ համարմունք ունենալուն՝ ազգասիրութեան դէմ ըլլալը ցուցընելէն ետքը, կ'ուզենք խօսք մ'ալ ըսել թէ ինչ է աս Ղցգասիրութիւնը՝ որն որ այսչափ կը յիշուի մեր ազգային օրագիրաց մէջ ալ, և բերնէ բերան անցնելով քանի մը տարիէ ՚ի վեր՝ մոգական կամալքիմիական բառ մը դառնալ կը սկսի. շատ տեղէ ալ նոյն ձայնը ելլելով՝ երբեմն լողին գլխուն շփոթութիւն ալ բերելու պատճառ կ'ըլլայ. “ Խնմքուկը անդադար զարնելը, կ'ըսէ խիկար, զմարդս անդադար կը յօվնեցընէ, մօտէն զարնելը՝ կը խլացընէ, իսկ գլխուն զարնելը՝ կը ձաթեցընէ . . . ։ Բայց զմեզ վախցընողը աւելի իր մէկալ խօսքն է, թէ . . . Վալորաբար մարդիկ այն բանին վրայ շատ կը խօսին որ չկայ կամ չու-

նին . . . ։ Ղցգասիրութիւն լսելով, ազգասիրութիւն լսելով՝ ոմանք կը կարծեն թէ ազգասիր եղան, լըմբնցաւ. ոմանք ալ խմանալով որ բան մը չեղան՝ կը կարծեն թէ Ղցգասիրութիւն ըսածդ Խնդղիոյ ստեռլին ոսկիին կը նմանի որ ոչ երբէք ձեռուընին պիտի անցնի, վասն զի անունը կայ և ինքը չկայ :

Չենք ուզեր մենք ալ թմբուկ մը զարնել Ղցգասիրութեան, ինչպէս որ կրնար պահանջնել այս մեծ անունը. մեզի բաւական կը սեպենք մանկանց փողիկը, քիչ մը մեր ընկերները կաքաւեցընելու չափ. ինչպէս որ ունինք մեր ողբերն ալ քիչ մը կոծեցընելու չափ. միայն թէ ըլլայինք այն խեղձ մանկանց պէս՝ որ իրաւամք գանգատեցան ընկերներնուն թէ . . . Փողս հարաք ձեզ . . . և ոչ կաքաւեցէք, ողբացաք՝ և ոչ

„ կոծեցարտւք . . . կամ այն սարեկին նման՝ որուն համար ազգային երդ մը կը զբուցէ .

“ Արեակն ՚ի տօն հրաւեր կարդայր , Խնքըն զարներ ինքըն խաղայր „ :

Դզգասիրութիւնը երկու բառ է , երկու բան է , կէսը կաւ կէսը կրակ . մենք չենք ուզեր հոս կրակը կայծակեցընել , կը թողունք զայն ուրիշներու , բաւական է որ զուրիշները տաքըընելու տեղ անխոչեմութեամբ իրենք իրենց ձեռքը չայրեն . մենք կ'ուզենք քիչ մը այն կաւը քննել , լմել , կակըցընել :

Դզգն է այս կաւը . ազգն է միութիւն այնքան մարդկանց որ մէկ նահապետէ մը առաջ եկած են , մէկ հայրենի լեզու ունին , նման բնաւորութիւն ունին , և շատ հեղ՝ նոյն կրօնք , նոյն օրէնք , նոյն վիճակ . ասոնց պարտքն է որ սիրեն մէկզմէկ , կամ բոլոր զանոնք որ Դզգ բառով կ'իմացուին . այս է Դզգասիրութիւնը : Ուարդկային բնութիւննիս մեզի կը սորվեցընէ մարդասեր ըլլալ , սիրել մեր ազգայինները քան զուրիշ ազգեր : Ուուտ է այն փիլսոփայն որ ազգասիրութիւնը մարդասիրութեան դէմ կը կարծէ , որ հայրենիքը՝ հերձուած կը սեպէ երկրէս , և կ'ըսէ . Իսոյր երկիրս ալ հայրենիք է լաւ մարդու , ինչպէս թուզունին՝ բոլոր երկինքն , և ձկան բոլոր ծովը : Այդպիսին չէ վերուցած մէկ մը ազքը տեսնելու թագունը՝ որ թէպէտ բոլոր երկինքը կը թափառի , սակայն ունի բունիկ մը ուր իր ամենէն սիրելի բաները կը դնէ , ուսկից չկրնար բաժնուիլ , որուն մէջ զինքը աւելի ընդարձակ կը գտնէ՝ քան բոլոր օգուն անհուն տարածութեանը մէջ . կէտն ալ որ ահագին Ովկիանոսին ալիքը կ'եռացընէ՝ ծովեզերը մը խորունկ փոս մը ունի ուր միայն կը գտնէ . իր երջանկութեան նաւահանգիսար :

Հատ տեսակ փիլսոփայութիւն կայ զանազան անուամբ , վերի ըստածքը Հնական ըստած փիլսոփայութենէ առաջ կուգայ , թէ որ այն մաքով առ-

նուի : Կը ազգը չսիրողը՝ յաւիտեան մարդասէր ըլլար . “ թէ որ կրակը մօ . . . տինները չտաքըըներ , հեռուինները . . . ինչպէս կը տաքըընէ . . . կը հարցընէ խիկար : Ուարդասիրութիւնը ընդհանուր պատուէր է , Դզգասիրութիւնը մասնաւոր պատուէր է . մարդասիրութիւնը կը սորվեցընէ զամէն մարդիկ սիրել , վասն զի մեզի նման են . Դզգասիրութիւնը զազգայինները աւելի սիրել կը սորվեցընէ , վասն զի աւելի նրման են մեզի : Ուրեմն մարդասիրութիւնը աւելի կը հաստատէ զլ՛ցգասիրութիւնը քան թէ կը վերցընէ : Խնչուան որ ծնողքնիս չսիրենք՝ չենք կրնար ազգականնիս ալ սիրել , անկէ ալ սէրը կ'անցնի ինսամիններու և դրացիններու . այսպէս աստիճան և կարգ կայ մեր սրտին բերմանը . մեր ընտանիքը և բոլոր մարդկութիւնը սիրելու մէջ ալ մէկ աստիճան մը կայ որ է Դզգը . “ Ուանց , աս աստիճանը ընելու՝ մէկալին անց . . . նիլ ուզելը՝ անանկ գետի մը վրայէ . . . ցատքել ուզել է , որուն կամ աս ա . . . փունքին վրայ կամ ան ափունքին վը . . . ըայ՝ ցատքողին մարմինը կը մնայ , կ'ըսէ խիկար : Ուրեմն թէ որ Ուարդասիրութիւնը պարտք է , ևս առաւել և մօտիկ պարտք է Դզգասիրութիւնը :

Ուարդասիրութեան պարտքը գնողը մեր փիլսոփաները չեն , Կստուած է . Դզգասիրութեան պարտքն ալ իրմէն . կուգայ . քանի որ մարդիկ այրարատեան երկիրներուն երջանիկ սահմանովը կը բովանդակէին՝ աշխարհիս վրայ Դզգասիրութեան անուն պէտք չէր ըլլար . բայց երբոր Բարելոնի դաշտերն ինչնան , Կստուած հոն լեզունին խառնակելով՝ գրեթէ իր ձեռօքն բաժնեց ազգերը , և կամաց կամաց զանազան բնաւորութեան և կերպարանաց տէր ըրաւ . նոյն ատենէն ՚ի վեր տնկեց անոնց սրտին մէջ Դզգասիրութիւնը . որպէս զի մարդիկ զանազան դաս բաժնուած՝ կարենան աւելի դիւրին կերպով մէկզմէկ հոգալ , քան թէ մէկ մեծ խումբ մը ըլլաղով : Կրնայ ըսել մէկը , թէ մարդիկ բոլոր մէկ ազգ մէկ լեզու ալ ըւ-

Հային՝ կրնար ըլլալ որ զանազան գաւառը
բաժնուէին, ինչպէս զանազան վիճակը
մէկ տէրութեան մը : — Այսպէս ալ որ
ըլլար՝ անկարելի էր առանց ազգասի-
րութեան զմարդիկ կառավարել . վասն
զի այն ատեն զանազան գաւառք զանա-
զան ազգեր պիտի ձեացընէին մէկմէկ
զանազանութեամբ, ինչ որ հիմայ ալ
կ'երենայ բազմագաւառ տէրութեանց
մէջ, որոնց լեզուն ալ նոյն և նման ըլ-
լալով՝ ուրիշ աննմանութիւն մը մէկմէ-
կու դէմ'կը գրգռէ շատ անգամ . թող
որ լեզուաց միութիւնը հանդերձ միու-
թեամբ բնաւորութեանց՝ կամ մէկ տէ-
րութիւն մը կ'ուզէ, որ անկարելի է
երկրիս ընդարձակութեանը համար,
կամ մշտնջենաւոր պատերազմ՝ զանա-
զան տէրութեանց սահմաններուն հա-
մար : Ասուած այս բաներուս հե-
տեանքները վերցրնել ուղելով՝ ամէն
ազգի սահման չափեց իր բնիկ լեզուին
տարածութիւնը . և թէ որ դժբաղ-
դութեամբ այն տարածութենէն դուրս
ելլէ՝ իր ազգութեանը նշան և կապ
դարձեալ նոյն լեզուն տուաւ, որ ուր
ալ իր ձայնակիցը տեսնէ՝ յիշէ իր պարտ-
քը : Ուշ որ կայ մէկը որ աս բանիս
տարակուսի, թէ որ կայ մէկը որ ազգ
ինչ է, ազգասիրութիւն ինչ է, ըսէ,
զրկեցէք զայն հեռու քաղաք մը, օտար
ժողովրդոց մէջ, ուր ոչ մէկը զինքը
ճանչնայ, ոչ ինքն զմէկը . օր մը երթայ
մէկ հասարակաց ընկերանոց մը, ուր
շատ ազգէ մարդիկ տեսնէ որ իրենց
ազգակցաց հետ կը խօսին, առանց ի-
րեն երեսը նայելու . մէկ մ'ալ յանկարծ
անձանօթ մարդ մը դանէն մննէ՝ ո-
րուն կերպարանքը իր վրայ քիչ մը ազ-
գեցութիւն ընէ, մէկմէկու մօտենան
ինքնաշարժ պատահմամբ մը, և հար-
ցընեն ինչ ազգէ ըլլանին, և զրեթէ
մէկ տեղ ըսէն, թէ իս ալ հայ եմ, և
աս քաղքիս մէջ ուրիշ հայ էկայ . ան
ատեն կ'իմանայ այն ազգասիրութեան
անհաւատը՝ թէ ինչ ըսէլ է եղեր ազգ,
ինչ ազգասիրութիւն : Իսկ թէ որ չի-
մացաւ, կրնանք ըսէլ թէ մարդկութե-
նէ դուրս ելլէր է այնպիսին :

Ի՞սկ նախատինքը կրնայ մեզի ալ
դպչիլթէ որ շատ խօսինք աս նիւթիս
վրայ . վասն զի հօր մը որդեսիրութեան
և տղու մը ծնողասիրութեան խրատ
տալէն մեծ նախատինք կրնայ ըլլալ .
ըսէլ է թէ բնական և աստուածային
օրինաց առաջին և զօրաւոր պարտքէն
պակսած են . ասանկ պարտքէ մը պակ-
սած սեպել է մեր ազգը՝ թէ որ ասոր
նման պարզ խօսքեր շատ զրուցենք . օ-
տար ազգ մը լսելու ըլլայ՝ իրաւ որ կը
գայթակղի մեր վրայ, կարծեմ մենք
ալ շատ ամօթով կը մնանք : Ի՞այց որով-
հետեւ մենք ալ մէկ անգամ կ'ուզենք
զրուցել, եկէք ըսէնք կամացուկ մը աս
երկու խօսքս ալ :

Կարելի է որ մէկուն ամենեւին հոգը
ըլլայ ազգասիր ըսուելուն համար, կամ
իրեն բերնովն ալ ազգը արհամարհած
ըլլայ . այնպիսին չէ իմացած որ շատ
ամօթալի սխալմունք ըրեր է : Վզգը
չիրելը՝ իր ծնողքը չիրելէն վար չմը-
նար . ծնողքը չիրողին ինչ կ'ըսէնք :
Ի՞նչ կ'ըսէնք նաև անոր՝ որ ծնողքը
չիրելուն պատճառ բերէ անոնց աղքա-
տութիւնը կամ խեղչութիւնը կամ
հիւանդութիւնը . մարդ չէ՝ գազան է
կ'ըսէնք . իր ազգը չիրողը, իր ազգը
չպատուղն ալ՝ չազգի, տմարդի բան
մըն է : Հարստութիւն, փառք, առող-
ջութիւն, գիտութիւն, ասոնք չեն մեր
ծնողքը մեզի սիրելի ընող . հապա այն
կեանքն է որ մեզի տուեր են, այն շա-
րունակութիւնն է որ մեր առջի հօրէն
իրենցմով մեզի անցեր, մեզմէ ալ մեզ-
մէ վերջիններուն պիտի անցնի . մեր
ծնողքն է մեզի կեանք տուողը . իրեն
կեանք տուողն ալ մեր ազգէն է . մեր
ազգն է մեր հայրերուն հայրը . մեր
ազգն է զմեղ մեզի տուողը . մեր ազգն
է մեզի աշխարհիս մէջ ամենէն սիրելի
անձինքը տուողը, հայր մը, մայր մը,
եղբայրներ ու քուրեր . մեր ազգն է մե-
զի տուող այն անձնասիրութիւնը՝ ուս-
կից զօրաւոր կիրք և վայելմունք չու-
նինք, և թէ որ լաւ գործածենք՝ չկայ
քան զայն մեծ հնարք մը լաւ և փառա-
ւոր ըլլալու . մեր ազգն է մեզի մարդ-

կութեան մէջ պատիւ մը տուող, ազ-
նուականութիւն մը տուող . որ թէ որ
մէկը ծռած խելքով ուրանայ իր ազգը՝
ուրիշ բան չվատը կելէն զատ, կը մըտ-
նէ ան դժբաղը զաւակաց կարզը՝ ո-
րոնք ծնողքնին չեն հանչնար և մարդ-
կանց անարգանք կը սեպուին : Այս է
ազգատեցին գտնելքը թէ փնտուէ և
թէ ցինտուէ :

Ուրեմն թէ որ անիրաւ է իր ազգը
ամիրողն, աւելի անիրաւ կ'ըլլայ Հայ
մը՝ թէ որ ազգը Հայ ըլլալուն համար
շիրէր . թէ որ Ասմոյետ մը, Ծինկեա-
նէ մը, Քամչատացի մը ազգերնին նա-
խատեին, թերեւս քիչ մը իրաւունք
կրնային գտնել, բայց մէկ Հայ մը որ
իր ազգը նախատէ, թէ կ'ուզենք արդա-
րացրնել՝ պէտք է ըսենք որ ամենատը-
դէա է կամ ամենախենթ է . թէ չէ ը-
րածը եօթը դժոխքի հայհոյութիւն
պէտք է սեպել . “ Ծնողքը անիծողին
լեզուն կը կտրէին, կ'ըսէ Խիկար,
զազգը անիծողին լեզուն արմատէն
. խլելու է, վասն զի իր ծնողացը ծնող-
քըն ալ կ'անիծանէ . . . մենք աւելցր-
նենք՝ թէ իր Հայ ազգը անիծողին՝
քիչ մ'ալ խոր ինչնալու է, վասն զի
Հայութեամբ ամենուն նախածնողն
ալ կ'անիծանէ : Ուէ որ ազգաց մէջ
Հայ ազգին ինչ ըլլալը կ'ուզես իմա-
նալ՝ առջեղ բեր հիմակուան քու զար-
մացած երևելի ազգերդ կամ տէրու-
թիւնները, զիր թէ անոնցմէ մէկն ալ
Հայու ազգն է . վերջը առ ան ամէն
ազգաց հին պատմութիւնները ու սկսէ
ծայրէն կարդալ ինչ որ անոնց վրայ կամ
անոնց երկիրը անցեր է սկզբնէ՝ ի վեր .
մէկ մ'ալ Հայու ազգին և երկրին պատ-
մութիւնն ալ կարդա մոտադրութեամբ .
մէկն կ'իմանաս որ առաջ տղայահա-
սակներու վարք կը կարդաս եղեր, ետ-
քը հարկեոր ծերու մը վարք կը կար-
դաս, որուն զլիէն շատ մեծ, շատ փա-
ռաւոր բաներ անցեր են . ժամանակին
մէջ քիչ մը վեր ել, քիչ մ'ալ, ու մէ-
կալ ազգերը մէկմէկէ ետև ացքէդ կը
ծածկուին՝ բաղքի մը մէկմէկէ ցած շէն
քերու պէս, ինչուան ալ բան .

իսկ Հայոց ազգը դեռ իր Այրարատ-
լեռանը պէս զլիսուդ վերև կեցեր է .
ելիք բարձրացիր քու օդապարիկ մտօքդ,
դեռ ան կեցած է . ելիք ալ աւելի, բայց
զրեթէ չես համնիր անոր արեգակնա-
շեմ գագաթանը : Հիմայ խփէ զլքերդ,
ու առանց նայելու հիմակուան նորե-
լուկ ազգերուն փառաւորութեանը վը-
րայ, ըսէ ինծի . թէ որ դուն անազգի
ըլլայիր՝ որ ազգէն կ'ուզէիր ըլլալ . կամ
թէ երկրորդ Հայրենիք մը փնտուէիր՝
որ կ'ընտրէիր . — չեմ տարակուսիր որ
Հայատանին ազգը կ'ուզէիր : Անցու .
իր տէրութեանը, իր վիճակին համար .
չէ . վասն զի ուրիշներն ալ նոյնը ունե-
ցեր են, աւելի կամ պակաս . հապա ին-
չու . վասն զի անոր մէջ կը գտնես անանկէ
հին պարծանք, անանկէ հին ազնուա-
կանութիւն, անանկէ դիպուածներ, ո-
րոնց դիմաց՝ տէրութիւն և ուրիշ ան-
ցաւոր փառք ոչինչ կ'երեւնայ, որ բաղ-
դին խաղալիկ տուրքն է, այսօր կու-
տայ, վաղը կ'առնու : Ուրեմն թօթա-
փենք բաղդին հրապոյրքը, և կը տես-
նենք որ Հայոց ազգին վրայ անոնք վեր-
ցրնելէն վերջն ալ՝ կը մնան անանկ պան-
ծալի նշաններ, որոնք ամէն բաղդէ վեր
են, և յաւիտեան ամէն ազգաց ալ նա-
խանձելի կրնան ըլլալ : Այս ատեն կը
տեսնենք որ Հայոց ազգը մարդկու-
թեան բազմաձիւդ ծառին վրայ միջին
ծիւզն է, որուն ծայրը վար քաշած կա-
պուեր է . և չորս դիէն ուրիշ ձղեր
բարձրացեր են . բայց մէկ մը կապը քա-
կելուդ պէս, ծիւզը շտկուելուն պէս՝ իր
ծայրը ամէն ձղերու ծայրէն ալ բարձր
կ'ելլէ :

Այս խօսքերս թերեւս չափազանցու-
թիւն երեսնան . այսպէս կ'ըլլային թէ
որ ուրիշ ազգի մը համար զրուցէինք .
չափազանցութիւն են անոր՝ որ ընդհա-
նուր պատմութիւն կարդալով չէ կրցած
զարմանալ Հայու և Հրէի երկրին և
ազգին վրայ եղած զարմանալի նախա-
խանձեանցը . չափազանցութիւն են՝
միայն հիմակուանը դիպուղ և հինը
չպիտոյդի մը, չափազանցութիւն են՝
չազգասիրի մը . իսկ ազգասէր Հայու

մը համար՝ “ ԱԵԾ Ճշմարտութեան , պատի յայտնութիւն մըն են , , ինչ պէս կ'ըսէ Խիկար :

Ձեւ որ բաւականապէս իմացուեցաւ թէ ինչ և ինչո՞ւ է ազգասիրութիւնը , պէտք չէ երկայն խօսիլ թէ ինչ պարտք ունինք ազգին , ինչպէս պիտի սիրենք . “ Ամէն սէր իր օրէնքն ալ հետը ունի „ , կ'ըսէ Խիկար : Այս ելեան գրոց մէջ կը պատմուի թէ այն կողմէն երկրի մը հարուստ և իմաստուն և բարեպաշտ իշխան մը տասուերկու զաւակ ունէր , անոնցմէ անդրանիկը քովը պահեց , մէկ կախոնց բաժնեց իրենց ժառանգութիւնը և զրկեց . անոնք ալ ելան հեռու տեղուանք գնացին և զանազան վիճակի տէր մարդիկ եղան : Կատ տարիեն վերջը՝ իր ծերութեան գաւազանը , իր յոյը , իր անդրանիկը մեռաւ . մէկալ տղաքն ալ քովը ըլլալուն՝ ծառաները աս ծերուն զլուխը ելան , իշխանութենէն ձգեցին . ծերն ալ տրտմութենէն , տղուն ցաւէն , աղքատութենէն , հազիւ կրցաւ ուրիշ քաղաք մը քաշուիլ որ ինքզինքը ծածկէ . բայց ան աատիճանի մեծ էր ամօթն ու ցաւը՝ որ խելքն ալ կորաքնցը նելու պէս եղաւ , վրան ծանր հիւանդութիւն մ'ալ եկաւ , իջևանի մը անկիւն ընկաւ , որուն տէրը բարի մարդ ըլլալով և ձանչնալով գէմքէն որ աս ծերը ազնուական եղած պիտի ըլլայ՝ հոգ կը տանէր վրան : (Ը մը մեծ կարաւան մը եկաւ այն քաղաքը զանազան ազգերէ ժողվուած , որոնցմէ շատը եկան այն իջևանը իջան ուր որ ծերը պառկեր էր . անոնցմէ մէկ իշխանաւոր մը պանդոկապէտին ըսաւ՝ թէ Խ աս մօտի քաղքէն եմ , և կ'ուզեմ որ այս օրուան հասած կարաւանիս մէջ եղող իմ քաղքըցիներս հոս ժողվես որ իրենց ընթրիք մը տամըսաւ ու գնաց : Խրիկուան դէմ գարձաւ իջևանը ու տեսաւ որ տասը հոգի գըտուեր են իր քաղքէն , զանազան վիճակի տէր մարդիկ , որոնց հարցուց ինչ ըլլալին և իմացաւ որ մէկ երկուքը իրեն պէս իշխանաւոր են , մէկը իրենց կրօնին քահանայ է եղեր , մէկը բժիշկ , մէկը կարդացող , մէկը արուեստաւոր ,

երկուքը վաճառական , մէկալ երկուքն ալ աղքատ բանուորներ՝ բայց լաւ բնաւորութեամբ . երբոր հարցուց թէ ինչո՞ւ կ'երթաք ձեր քաղաքը . ամէնքն ալ մէկ բերան նոյն անունը զրուցեցին . հարցը նողին ալ զրուցողներուն ալ գրեթէ գոյներնին կտրուեցաւ , սկսան կանչել թէ ուրեմն մենք ենք ան տասնըմէկ եղբարքն որ ասկէ Զօ տարի առաջ մէր հօրմէն բաժնուեցանք և ահա ասանկ զանազան վիճակի հասեր ենք . երթանք ուրեմն տեսնելու մեր ծեր հայրը և մեծ եղբայրնին , որոնցմէ ատենէ 'ի վեր է որ լուր մը չենք առած : Պանդոկապէտն որ անոնց հօրը անունը լսեց , իմացաւ որ ան ծերուն տղաքն են . լուցուց զանոնք , և կամաց կամաց իմացուց որ այն անունով ծեր հիւանդ մը կայ իր իջևանին մէջ , բայց չուզեր որ իր անունը իմացուի : Անոնք անհամբերութեամբ կը ստիպէին որ ցուցընէ իրենց այն ծերը , և ինչ մեծ զարմանք , ինչ մեծ կսկիծ եղաւ երբոր տեսան իրենց իշխանաւոր ծերունի հայրը այն խեղճ վիճակին մէջ . բայց շուտով իմանալով որ այն հիւանդութիւնը և այն մտքի կորսընցընելը՝ տրտմութեան սաստկութենէն է՝ չէ թէ բուն խելքի և կազմուածքի աւերմունք , յոյս առին զինքը կանգնելու . ամէնքը թէպէտ և զանազան խելքի և զանազան վիճակի մարդիկ եղեր էին , բայց մէկ սիրով մէկ հոգով ձեռք զարկին հօրերնուն օգնելու : Բայց թէ իւրաքանչիւրը ինչ ըրաւ , կամ ձեռքէն ինչե՞ր եկաւ հօրը սիրուն , ալ ձեզի կը թողումմտածելը , կ'ըսէ պատմիչը ու կը լսէ :

ԱԵՆՔ ալ մեր լողիներուն թողլով աս խեղճըցած ծեր հօրը հետ՝ մեր աղքին վրայ մտածեն ալ օգնեն ալ , կը լսէնք հիմայ . քանի մը խօսք ալ թողլով ըսելու երբոր աս մտածմունքէն կ'արթըննան :